

ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՋԹՔԸ

Ժ.

«ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՈՐՈՒԹԻՒՆ
ԵՒ ՓԱՌՔ ՑԱԽԻՏԵԱՆՍ. ԱՄԷՆ»

Տէրունական պատուական Աղօթքին երկնիմ և գեղեցկայարդար շինուած քին ճակատաքարն է այս Փառաբանութիւնը (Doxology), որ չքեզապէս կուգայ լրման ու փառքի կնիք մը դրումել անոր ամբողջութեան վրայ: Այս՝ ոսկեղէն ագուցուածքին վրայ դրուած աղամանդն է, որ ամէն մէկ կրկնումի դարձարձումներուն հոգեոր ճշմարտութիւններու երփներփնեան պրիսմացում մը կը գունապատկերէ: Կրնանք նաև ըսել՝ թէ Տէրունական Աղօթքին խտացուած մէկ ամբողջութիւնն է, որով երկրորդ անգամ կը չեշտուին այն էական կէտերը, որոնց պակասը մաս մը պիտի պակսեցնէր նաև այս աղօթքին կատարելութեան, նպատակայարմարութեան, ներդաշնակութեան և հոգեգրաւութեան իսկաւկան արժանիքներէն: Տէրունական Աղօթքին այս եօթը հայցուածները իրարու կը զօդուին «Հայր մեր» գեղեցիկ մուտքի ուղերձով, և այս իմաստալից փառաբանութեամբ անստգիւտ աղօթք մը անստգիւտ վերջաւորութիւն կամ փակում մը կ'ունենայ: Այս վերջաւորութիւնն ալ, որ դարերէ ի վեր կրկնուած է Աղօթքին հետ, իր կարեւորութենէն, նշանակութենէն և թարմութենէն ոչինչ կորսնցուցած է, և վերջաւորութեան բերած Աղօթքին չափ իմաստալից է:

Կրնանք նաև ըսել թէ Տէրունական Աղօթքին բոլոր հայցուածները, բոլոր մաղթանքները — Աստուածային և մարդկային — կը բղխին անոր հիանալի սկզբնաւորութենէն — «Հայր մեր»: Ի՞նչ գեղեցիկ, ի՞նչ սրտագրաւ, ի՞նչ հրապուրիչ և հոգեխօսիկ սկսուածք, որովհետև, երբ Անոր Որդույն՝ Յիսուս Քրիստոսի՝ քաւութեամբ

և սուրբ արիւնովը մաքրուած, եւ Աշոգիին կենսանորոր ներկայութեամբ եւ առաջնորդութեամբ գօտեպնդուած, «Հայր մեր» կ'ըսենք Աստուծոյ, ի՞նչպէս չենք աշխատիր որդիութեան բոլոր պարտականութիւնները, անթերի ու Աստուածահանոյ կերպով կատարելու: Ի՞նչպէս չենք սըրբաբաներ Անոր անունը և աշխատիլ Անոր անուան սրբութեան գիտակցութեան տարածման և տիեզերականացման: Ի՞նչպէս Անոր Թագաւորութեան գալուն կարօտηվ չենք բռնկիր: Ի՞նչպէս Անոր կամքը կատարել չենք ջանար: Եւ ա՛լ աւելի՝ երբ կարգը կուգայ մեր անձնական պէտքերուն և կարօտութեանց, թերացումներուն ու տկարութեանց: Ի՞նչպէս չենք զիմեր մեր Հօր, որ պատրաստ է մեզ տալ «օրուան հացը», կ'ուզէ մեզ ներել՝ երբ մենք կը ներենք մեր պարտապաններուն, և խոստացած է մեզ փորձութեան չտանիլ, հապաչարէն ազատել: Հետևաբար, այս շատ հիասքանչ սկզբնաւորութենէն, ուղերձէն բղխող հայցուածներուն համար ո՞րչափ կը վայելէ այսպիսի հիասքանչ վերջաւորութիւն մը, այսպիսի փառաւոր փառատրութիւն մը:

Բայց քննադատութեան առջեւ այս փառաբանութիւնը իր գոյութիւնը չի կրնար երաշխաւորել: Արդէն զիտենք որ Պուկասու Աւետարանին մէջ տրուած Տէրունական Աղօթքին չէ կցուած այս Փառաբանութեան մասը, և նշանաւոր մեկնիչներու քուէններուն մեծ առաւելութեամբ մը, այս մաս չի կազմեր Տէրունական Աղօթքին: Որովհետև, ի՞նչպէս կը հաստատեն, Աւետարանի հնագոյն ձեռագիրներէն ումանց (և կարեւորագոյններուն) մէջ չի գտնուիր այս հատուածը: Ոսկերերանէն և անոր հետեւող մեկնիչներէն զատ, բոլոր յոյն հին մեկնիչները զանց կ'ընեն այս փառաբանական մասին մեկնութիւնը: Այս կերպով այս Փառաբանութիւնը պաշտամունքային (liturgical) յաւելուած մը կ'ըլլայ: Բայց, ինչ որ ալ ըլլայ, արժէքին ու հոգեգրաւ հանգամանքին վկաս մը չգար, որովհետև հոգիով լիցուած մարդեր աւելցուցած են զայն, և այդ յաւելումով ըրած են շատ գեղեցիկ գործ մը:

Այս Փառաբանական հատուածին ծագումին գալով, կրնանք ըսել՝ թէ մեծ հա-

ւանականութեամբ հրէական ծագում ունի ան, և թերես առնուած Ս. Մնացորդաց իթ. 11 համարէն. — սթո է Տէր, մեծութիւն և զօրութիւն և պարծանք և յաղթութիւն և կարողութիւն. վասնզի գու ամենեցուն՝ որք են յերկինս և ի վերայ երկրի՝ տիրես. յերեսաց քոց դողան ամենայն թագաւորք և ազգք»: Եւ արդէն հրէական փառաբանութիւնն ալ ասոր մօտ է. — «Օրհնեալ ըլլայ իր թագաւորութեան փառքին անունը»: Արդէն փառաբանութիւնը ընդհանուր էր Հրէից մէջ. ամէն աղօթքէ հտքը անոնք կը գործածէին փառաբանական ձեւերը. Սազմոսներէն մէկ քանիները շատ նմանութիւն ունին Փառաբանութեան և այդ ոգիով կ'երգուէին տաճարին սրբազան պաշտամունքներուն մէջ, և երրայտական վառ երեակայութեան ու բանաստեղծական ներշնչման ամէն կերպով կը ներգաշնակուի այս Փառաբանութեան ոգին: Այսնպէս որ, կարելի է ըսել, եթէ երբէք այս մասը պակաս իսկ ըլլար, Հրեայ քրիստոնեաներու մէջ Տէրունական Աղօթքը առանց ասոր պիտի չգործածուէր: Այսինքն, անոնք անպատճառ պիտի ընէին այսպիսի շատ վայելուէ վերջաւորական յաւելուած մը: Յիսուս ալ՝ քանի որ իր աշակերտներուն եւ անոնց միջոցաւ բոլոր քրիստոնեաներուն կը սորվեցնէ այս աղօթքը, կրնար փափաքիլ որ այս ամենայարմար խօսքերը ըլլան Տէրունական Աղօթքին մէջ: Բայց ինչ որ ալ ըլլայ իրողութիւնը, ուրկէ ալ ըլլայ ծագումը այս փառաբանութեան, և երբէն ի վեր ալ սկսուած ըլլայ անոր գործածութեան, Քրիստոնէական եկեղեցին ուրախ է որ ունի զայն և կը կրկնէ ամէն պաշտամանց մէջ: Որովհետեւ, այս ըսուածները բան մը չեն պակսեցներ այս Փառաբանական յաւելուածին արտայատիչ և իմաստալից արժէքէն. ընդհակառակը՝ ալ աւելի կը զարդարեն զայն: Եւ այս յայտարարութիւնն ալ յարմարապէս կը հաստատուի Փառաբանութեան պարունակութենէն: Եւ մեզ ներշնչած հոգեոր ազգեցութենէն: Ուստի, այս մասին վրայ ևս աւելցնենք քանի մը խորհրդածութիւններ:

Ա. — Այս Փառատրութեամբ, իրբ մարդ, Աստուծոյ հետ մեր ունեցած նըշմարիտ յարաբերութիւնը կը սորվինք:

Բովհնետէ, Թագաւորութեան, Զօրութեան և Փառքին Աստուծոյ յատուկ ըլլալը սոկեցն դաս մըն է, զոր պէտք չէ որ մոռնանք: Թէ մենք բոլորովին Աստուծմէ կախում ունեցող արարածներ ենք՝ ասկէ չինիչ և վերացնող ներշնչում մը ուրկէ կարելի է քաղնել. ներշնչում մը՝ որ մեր տկարութեան ներքին զգացումով՝ զմեզ ալ աւելի առ Աստուծած կը տանի: Շիտակ չէ՞ որ այս ըլլայ Աստուծոյ հետ մեր յարաբերութեան ոգին: Մէկը որչափ խոնարհութեան և առ Աստուծած վաստահութեան խորքերը իջնէ, այնչափ ճշմարիտ Աստուծածատիրութեան բարձունքները կը վերանայ: Այս կախումի ոգին է որ զմեզ երկրէ երկինք կը քաշէ: Ի՞նչ են երկրաւոր թագաւորութիւնները բազգատելով Աստուծոյ Թագաւորութեան հետ. ի՞նչ են աշխարհային զօրութիւնները բազգատելով Աստուծոյ ամենակարող զօրութեան հետ. և արդէն Բնութեան Զօրութիւնները Աստուծոյ անհուն Զօրութեան ստուելը չե՞ն: Ի՞նչ են մարդկային փառքեր համեմատելով զանոնք Աստուծոյ անսկիզբն ու անվախճան փառքին հետ: Հետեւաբար, բազգատելով մարդկային թագաւորութիւնները, զօրութիւնները և փառքերն ու պերճանքները աստուծայինին հետ՝ ալ աւելի կ'ըմբռնենք մեր կախումը Աստուծմէ, և այս հասկացողութիւնը մեզ փոխանակ վճատութեան, անձեռներէցութեան, տկարացման ու ինքնակաման առաջնորդելու, նոր ուժ ու կորով, սէր ու գորով, խանգ ու եռանգ կը ներշնչէ. որովհետեւ այս երկնաւոր Թագաւորը, այս ամենազօր Աստուծը, այս փառաւորեալ Տէրը մեր Հայրն է: Ի՞նչ արժանիք . . . :

Ուրեմն, ուղիղ չէ՞ որ այս կերպով կրնանք սորվիլ մեր ճշմարիտ յարաբերութիւնն ու հաղորդակցութիւննը Աստուծոյ հետ: Թագաւորութիւններ կ'անցնին, իշխանութիւններ կը տկարանան, փառքեր կը նոեմանան, արեւներ կը լուսաղրկուին, ծովեր կը ցամքին, և լեռներ կը կործանին՝ դարերու ծանրութեան տակ. բայց, Աստուծած նոյնն է, «Երէկ և այսօր նոյն և յաւիտեան»: Անորն է Թագաւորութիւնը, Զօրութիւնը և Փառքը:

Բ. — Այս Փառատրութեամբ կը սորվինք նաև թէ Աստուծոյ Թագաւորութեան

կը վերաբերինք, ինքն է մեր թագաւորը և Օրէնստուն։ Տէրունական Աղօթքին մէջ արդէն իր կարգին խօսած էինք թէ ի՞նչ կը նշանակէր Աստուծոյ թագաւորութիւնը, թէ ի՞նչ պիտի թագաւորութիւն մըն է, թէ ի՞նչ պարտականութիւններ ունինք անոր հանդէպ, թէ ի՞նչ օգուտներ կրնայ ունենալ Անոր գալը, հետեւաբար, չկրկնելու համար, այս պատեհութեամբ գոհանանք քանի մը գործնական թելազրութիւններով։

Ի՞նչպէս պէտք է ապրի Աստուծոյ թագաւորութեան վերաբերող մը։ Ահա հարցումը, զոր՝ երանի՞թէ իւրաքանչիւր Քրիստոնեայ ընէր ինքնիրեն։ Քրիստոնեայ կը նշանակէ Քրիստոսի հետեւող, Քրիստոսի զինուորը, որ պիտի մաքառի աշխարհի և անկեալ «ես»ին անտեղի զրդումներուն և պահանջներուն դէմ, ճգնաւոր մը, այսինքն, ճիր ընող մը, բառին բուն նշանակութեամբ ճգնող մը, ո՛չ թէ մարդկային ընկերութեան ճիրերէն հեռու փախչող մը և քարանձաւներու մէջ ապաստանող մը, խոտեր և արժատներ կրծող մը, այլ ընկերութեան փորձութեանց մէջ, աշխարհի մէջ, մեղքի դէմ ճգնող մը, չարին դէմ կռուող մը, և ճշմարտութեան դատին համար պատերազմող մը։ Ահա երկնից թագաւորութեան, Աստուծոյ թագաւորութեան պատկանողի մը պարտականութեանց, «Քաղցը լուծը և փոքրողի բեռը»։ Ահա, ճշմարիտ աղօթքը, զործնական աղօթքը «Եկեսցէ արքայութիւն քո»։ Ահա ճշմարիտ ողին կրկնելու Փառաբանութեան առաջին բառը. «Զի քո է արքայութիւն»։ Երկրաւոր թագաւորութիւնները օրէնք ունին, Աստուծէ մեր Օրէնստուն։ Սահմանադրութիւններ և կանոնագրութիւններ ունին, Ս. Գիրքն է մեր կանոնագրութիւնը, գանձեր և հարըստութիւններ ունին, մեր գանձերն ու հարստութիւնները երկինքն են, «Ուր ոչ ցեց և ուտիճ ապականեն», և ոչ զողք ական հատանեն և զողանան»։ զինուորներ ունին, մենք ալ Խաչին զինուորներն ենք հոգեւորապէս, և Խաչն է մեր պարծանքը։ Ահա այն թագաւորութիւնը, որուն կը պատկանինք և զոր ներկայացնել կը պահանջուի մեզմէ՝ մեր կեանքի բոլոր օրերուն մէջ։ Արդեօք այս թագաւորութեան վերաբերող մէկու մը պէս կ'ապրի՞նք. այս թագաւորութեան օրէնքներուն տրամա-

գրութեանց համաձայն կեանք կը վարե՞նք. անոր ամենամեծ Օրէնքը — Սիրոյ Օրէնքը — կ'իշխէ՝ մեր վրայ։ Վերջապէս, թէս մարմնով երկրի վրայ, բայց սիրտով ու հոգիով երկինքի մէջ կ'ապրի՞նք։ Ահա հարցումներ, որոնց ամէն ճշմարիտ Քրիստոնեայ «Այո՛» պատասխանելու է անկասկած ու անվարան։ Առանց այս խոճամիտ պատասխանին օգուտ մը չունի միայն աղօթելը, թէ Աստուծոյ թագաւորութիւնը գայ, խոստովանիլ թէ թագաւորութիւնը Անորն է, պարծենալ թէ մենք Քրիստոնեաներ ենք, և Եկեղեցւոյ մէջ յարգ ու պատիւ կը վայելենք, թէ հանգանակութիւններու կը մասնակցինք, թէ հանրօգուտ ձեռնարկներ կը քաջալերենք. անօգուտ են այս բոլորը՝ եթէ չենք ապրիր իբրև մէկ անդամը Անոր թագաւորութեան։ Աստուծոյ՝ թագաւորութիւնը, մարդկութեան այս մեծ Յո՛յոը, Քրիստոնէութեան այս հիասքանչ հեռապատկերը, հաւատացեալներուն սիրտերուն այս միակ կարօտը; Նոյնիսկ երկնից սուրբերուն անդադրում աղօթքներուն և խոնարհ խնդրուած քներուն այս միակ առարկան։ Երկնաւո՞ր թագաւորութիւնը, — երկինքը երկրի վրայ, երկինքին երկրի հետ գրկախառնումը, և մենք մէկ անդամը, մէկ ներկայացուցիչը, մէկ գործիչը այս Երկնաւոր թագաւորութեան . . . Ուրիմ, ո՞րն է ան Քրիստոնեան, որ այս մեծ կոչումին, մեծ չնորհքին համար փառաբանութեան գոհունակ և ներդաշնակ երգեր չկիսեր իր կեանքի բոլոր օրերուն մէջ։ Ո՞րն է այն հաւատացեալը որ գիշեր ցերեկ իր աղօթքներուն և հայցուածներուն միակ առարկան չենք այս Երկնաւոր թագաւորութեան զալուստը։ Այո՛, այս թագաւորութեան դէմ զլուխ բարձրացնող բոլոր զօրութիւններ և իշխանութիւններ պիտի կորսուին և կործանին իսպառ՝ հոչակելու համար յաւէտ, թէ Անորն է թագաւորութիւնը։

Գ. — Այս փառաբանութեամբ կը սորվինք, թէ մենք Աստուծոյ Զօրութեամբ կ'ապրինք աշխարհի վրայ և աղատ կը պահուինք սատանայի կործանաբար աղեցութենէն։ Այսպիսի յորձանուտ և փորձանուտ աշխարհի մը մէջ կեանքի շիտակ ուղի մը հարթել ու յարդարել; այսպիսի բազմապահանջ կեանքի մը մէջ կարծել թէ

ինքնաբաւ ենք, և նոյն ատեն աշխատիլ թէ առանց բարձրագոյն և կարողագոյն զօրութեան մը կընանք ապրիլ, բացարձակ անկարելիութիւն մըն է մեզի պէս տկար, դեղեւուն, սիստական անձերու համար։ Այս մասին ալ արդէն պէտք եղածը խօսած էինք թէ «Զնաց մեր հանապաղորդ տուր մեզ այսօր» և թէ «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ» հայցուածներուն վրայ խօսելու առթիւ։ Բայց, այս Փառարանութիւնը հոս դարձեալ առիթ կուտայ կրկնելու քանի մը թելադրութիւններ ես։

Դարերու փարձառութեամբ հաստատուած է սա տիսուր բայց անխոսւափելի ճշմարտութիւնը, թէ բարին ու չարը, լոյսն ու խաւարը, սէրն ու ատելութիւնը, կեանքն ու մակը, Աստուած ու սատանան կոիր մը, պայքար մը ունին։ Բայց այս պայքարին մէջ զօրաւորագոյն են և առյաւէտ պիտի ըլլան՝ բարին, լոյսը, սէրը, կեանքը; և Աստուած։ այս մասին տարակոյչ չկայ և կը հաւատանք ասոր։ Բայց, այս սազմավայրը որչափ արտաքին աշխարհը, նոյն չափ ալ մեր ներքին աշխարհն է։ Հետեւաբար, յոյս կը տածենք, թէ մեր մէջ ալ բարին, լոյսը, սէրը, կեանքն ու Աստուած պիտի թագաւորեն։ Ուրիմն, մեր այս հաւատքը զործնականապէս ըսել չէ⁵, թէ Զօրութիւնը Աստուծոյ կը վերաբերի, եւ մենք այս Զօրութեան ազգեցութեամբ կը պահուինք ապահով ու անվրգով։ Թողունք խօսիլ Աստուծոյ Զօրութեան վրայ, որով երկնային մարմիններու ուղղութիւն կուտայ և կը կառավարէ զանոնք, որով բընութեան օրէնքները կը վարէ անխախտ ու անսասան, որով հրաշալիքներ կը զորձէ վերը՝ երկինքը և վարը՝ երկրի և ջուրերու խորութեանց մէջ։ Թողունք խօսիլ նիւթական տիեզերքի վրայ Անոր ունեցած զօրութեան մասին։ Թողունք խօսիլ նաեւ պատմութեան մէջ ի յայտ բերած Անոր զօրութեան մասին, որով թագաւորութիւններ կը յարուցանէ և իշխանութիւններ կը կործանէ, ազգեր կը բարձրացնէ և սերունդներ կորստեան կը դատապարտէ։ Այո՛, իսրայէլացիններուն միտքերուն վրայ իրենց Աստուածը և Անոր զօրութիւնը այնչափ ներգործած էին որ միշտ Անոր զօրութեան եւ փառքին երգեր կը հիւսէին, «Տէր զօ-

րութեանց, Տէր կարող ի պատերազմի»։ Այս պատճառաւ Դաւիթի սազմոսներէն չատեր Տիրոջ զօրութեան և կարողութեան մասին կը խօսին, և նոյնիսկ մարգարէններէն չատերուն մարգարէութիւններն ալ կը պահածացնեն Անոր զօրութիւնը։ Բայց, թէ որ քիչ մը անդրագառնանք բարոյական և հոգեկան աշխարհի մէջ Անոր զօրութեան վրայ, հիացմամբ և շլացմամբ պատկառանքի և պաշտումի զգացումէ տարբեր զգացում չարթնար մեր սիրակերուն մէջ։ Եղեկիւթեան տեսիլքին ցրուած ոսկորներով լի հոգեկան զաշտեր կան, ուր Աստուածային զօրութիւն մը միայն կրնայ նոր ժողովուրդ մը գոյութեան կոչել, մահուան քունը քնացողներ կան, որոնց Անոր զօրութիւնը միայն կրնայ նոր կեանք ներշընչել։ շատ մը սիրտերու մէջ ձմեռնային մահացում կը տիրէ, Անոր զօրութիւնը միայն կրնայ զարնանարոյր վերազարթնում ներգործել անոնց մէջ։ Վերջապէս, հրաշալիքներ կը զօրծուին բարոյական ու հոգեկան աշխարհներու մէջ և այդ բուրը միմիայն Անոր ամենակարող զօրութեամբ։ Բարոյապէս չորեքօրեայ թազուած Դազարուներ յարութիւն կ'առնեն, կաղեր եղչերուի պէս կը ցատկեն, մեղքով զիւահարներ կը բժշկուին, ցանկութեամբ բորոտածներ կ'առողջանան, հոգեւորապէս կոյր աչքեր կը բացուին և խուր ականջներ կենաց Բանին ճշմարտութեանց կ'ուն կընդգրեն, համբեր Անոր զօրութիւնը կը բարեբանեն, և այս ամէնը մի՛ միայն Անոր զօրութեանց մենք ալ փառաւորել սերովքական երեքորբեան որբասացութեամբ։ Ուրիմն, պարտական չենք Անոր այս զօրութիւնը մենք ալ փառաւորել սերովքական երեքորբեան որբասացութեամբ, — «Առւրը, սուրը, սուրը, Տէր զօրութեանց»։ Այո՛, ինչպէս որ Անորն է թագաւորութիւնը, այնպէս ալ Անորն է զօրութիւնը։

ԳՐ. ՄԻԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

(Եարունակելի՝ 18)

